Ն 460 — 1886 ԴԵԿՏԵՄԲԵՐ 5 ՈՒՐԱՆ — 1304 ՐԷՊԻ ԻՎ ԷՎՎԷԼ 20 — ԻՓԻՆՃԻ ՄԷՆԻ

40 ԿՈՊԵԿ

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐՈԳԻՅԷ

40 ԿՈՊԵԿ

ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻՒՃԱՌԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅ

ԵԼԵՎԱՄԻ ԿԱԶԷԹԱ

ԱՊՕՆԷ ԳԻՇԱԹԼԱՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄՊՕՂ	200 ՂՐ.	105 ՂՐ.	55 ՂՐ.
ԹԱՇՐԱ	240 »	125 »	

Մէջիտիէյէ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ԳԻՇԱԹԼԱՐԸ

Մինչի, 2նչի վէ 3ինչի սահիփէ գրշ. 6
Հիւնդիւ սահիփէ . . . . . » 3
Մէվատտը նախիյա տակը պէնտէրը մէճճանէն դասալ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրաղ իտատէ օլունմայաճագ տըր։

Իսարէխանէսի, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ Նումէրօ 20 Ճիվէլէկեան մատբասանոտա տըր։ Գեանֆիֆէի մէվատտ հաղորդոնտա պ... ...ահիպ վէ մէսուլը
ՑԻԳԻԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթի օլունա։

ԳԵՐՄԱՆԻԱ

Մուսիոլիֆը մուսմիլէ յէհն
«Մաշրուտէքը էռնլ էռուդեն էզ»
սերլէվհալը
Թէէլիֆ էյլէմիշ օլաղը 3 ըէրտէլի տրամ
եարընտան ինթիպարէն
կազէթամըզտանէշը օլունանճագ տըր։

* * *

Լիմոնճեան էֆէնին էսէրը դալէմի օլան «Մաշրուտէքը էռնլ էռուդեն էզ» եարընքի ճումանա էրթէսինտէն պէտ իլէ նէշր օլունանճաղընա տակր վագը օլան իլանընմիզը օգույան բէք չօգ զէվաթի պունդն «Սարը Ինճիւ» բոմանը եէրինէ տէրճ իտիլէճէկի զանընա զէհապ օլարագ, քիմի ինթահրիրէն վէ քիմիսի չախսէն մանթասամիզա պիտիրանա սիւալ վէ ինթիյաշը քէյֆիյէթ ինթիշ օլորգ լարընտան, պու զէհապն պարբլ օլորդունը վէ մէգբիւր «Սարը Ինճու» բոմանընա քէմանֆիսապզ տէվամ օլունուպ տիկէր թէարբո ոյունը իլէ պէրապէր հէր իքիսի պիրտէն նէշր իտիլէճէկլիկի ինթար ու իլան էյլէրիզ։

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Սոֆիատան վիւրուտ իտէն սոն խապէրլէրէ կէօրէ, Պուլկարիսթան հէյէթը նկայպէթի՝ Սօպրանկյէ մէճլիսի թարաֆընտան ինթիխապ օլունանճագ պիր բրէնսէ պիր ան էվվէլ թէսլիմը իտարէի հիւբիւմէթ ինթիքը արզուսընտա պուլունարդընա պէնտէն էվրօբանրն գապիլը գապուլ պիր նամէտ թայնն ինթիմսինէ ինթիզար ինթիքտէ օլուպ, էվրօբատա պուլունան հէյէթը մէպուսէ ավտոթիտէր ինթիկ Սօպրանկէյ ինճիմայա տավէթ ինթիմէյ գարար վէրմիշ տրը։

Ինթիխապ օլունանճագ բրէնս հաղդունա հէյէթը մէպուսէնին ավտոթիտէնէ գատար տիվէլը մուազամա միյանընատա պիր ինթիֆագը էֆքեար հասըլ օլմաղ իսէ, օ զէման հէյէթը նկայպէթի՝ պիր Պուլկար բրէնս ինթիխապ ինթիմսինին Սօպրանկյէյ թէքլիֆ իտէճէք տիր։

Ինթիխապ օլունանճագ բրէնս՝ տիվէլը մուազամատան թաստիգը մէմուրկյէթինի պէքլէմէյէրէք, տերագաղ իտարէի հիւբիւմէթի տերէօհտէ վէ պիր հէյէթը վիւքէլա թէչբիլ իտէրէք, թաստիգը մէմուրկյէթի իչին պատէհու տիվէլը մուազամայա միւրաճաաթ իտէճէք տիր։

Պուլկարիսթան հէյէթը նկայպէթի՝ էլեէվմ 4 Պուլկար նամէտ ինթիխապ էյլէմիշ իսէ տէ, շիմտիկի պունարդն իսմէրինի պէյան ինթիյէ մինասպէթի կէօրմէյօր իսկ։ Հէյէթը նկայպէթի՝ հէր հալտէ պու թէտպիրէ միւրաճաաթ ինթիք մէճպուրկյէթինտէ պուլունմայաճաղընը, վէ Պուլկարիսթան թարաֆընտան գապուլ օլունապիլէճէք պիր բրէնսին տիվէլը մուազամա թարաֆընտան իրաէ օլունանճաղընը իմիտա ինթիմէքտէ իսկ։

* * *

Կաստան էֆէնտի հաղրէթլէրի՝ Պապը Ալիտէն պարդը թալիմաթը հիւմմիւ իտարէ վէ ինճա իսէ մէճլիսինէ մէպնի, միւշարէյէյհն եէրինէ միւշերանը աղամտան պիրիսինին թաեինի միւթէսավվէր իսէ տէ, էլեէվմ պիր գարարը գաթի վէրիլմէտիկինի Լէյտ եաղըյօր։

* * *

Ժէնէրալ Գոլպարա՝ Սոֆիատան էմնաի միւֆարէգաթընտա Ռուսիա գօնսօլոսխանէսինին սըրբաթթիպի Մ. Սօմֆը էվրագ վէ տէֆթէրլէրին միւհաֆազասը իչին գօնսօլոսխանէտէ պրագմիշ իտի։

Մէմուրը մուսմիկյէյհ տախի պու քէրրէ Ռուսիայա ավտոթ իչին էմր ախզ ինթիշ օլորդունտան, մէգբիւր էվրագ վէ տէֆթէրլէրի վէ գօնսօլոսխանէ սանտրդընտա պուլունան 500,000 ֆրանգը Սոֆիատա Ալէմանիա գօնսօլոսը Մ. Թիլմանա թէսլիմ էյլէմիշ տիր։ Գօնսօլոսխանէնին մուհաֆազասը՝ պիր գավազա իհտալէ դէրլամիշ տիր։

Ռուսիա մալիյէ նէզարէթի Սոֆիա միլլէթ պանգասընին հիյնը թէէսիսինտէ մէգբիւր պանգայա պիր միլիոն ֆրանգ իգրազ ինթիշ օլուպ, վէգայիի ախիրէտէ Ռուսիա հիւքիւմէթի պանգը մէգբիւրը տիւչարը միւշբիլաթ ինթիմէք իչին անսրդն մէպլաղը մէզպուրն 300,000 ֆրանգընը խոթէմիշ, վէ պանգա տախի մէպլաղը մէզպուրը տէրճալ թէէտիյէ ինթիտիկի կիպի, պագը դալան 700,000 ֆրանգը տախի թէէտարիք ինթիշ, վէ Պուլկարիսթանտա ապէյ գիգատանը մէվճուտ օլմագլա պէրապէր պու մէպլաղա տօգունըլմամըշ իսի։

Վէտէթ Զաֆրէնին պէյանընա կէօրէ, Ռուսիա հիւքիւմէթի՝ պու կիւնլերէ պանգը մէգբիւրը եէնտէն տիւչարը միւշբիլաթ ինթիմէք իսթէմիշ տիր։ Ֆիլհագը Ռուսիա մալիյէ նէզարէթի՝ մէգբիւր պանգայա պիր թէլէկրաֆ չէքիպ, մէգբիւր 700,000 ֆրանգը նէ վագը թէէտիսէ խէպիլէճէ յինի սիւալ ինթիշ օլմաղլա, պանդա՝ Ռուսիա հիւքիւմէթի նէ վագթի ինթէր իսէ բարա հաղրը տրը տէյու ճէվապ վէրմիշ տիր։

* * *

Պուլկաղտաքի Ռուս գօնսօլոսը Մ. Էմիլիանօֆին հարէքէթի իւղրինէ, Պուլկաղ ֆէսատրնտա զիմէտխալ օլան 3 Պուլկարը մէգբիւր գօնսօլոսխանէտէ սագլանմիշ օլմալարը շիպհեսինէ մէպնի մէգբիւր գօնսօլոսխանէնին՝ Պուլկար գարագօլարը թարաֆընտան կէճէ կիւնտիւզ կէօզէտիրիլմէկինի կէչէն կիւն եաղմըշ իտիր։

Պուլկաղ միթէսարրիֆը՝ պու միւշբիլ հալէ պիր նէթիճէ վէրմէք իչիւն Պուլկաղտա Ռուս թէպասարընն հրմայէսինի տէրբօհտէ ինթիմշ օլան Ֆրանսըզ գօնսօլոսընա միւրաճաաթա, մէգբիւր Ռուս գօնսօլոսխանէսինին թէհարրիսի իչիւն միւսաատ թալեպ էյլէմիշ տիր։

Ֆրանսըզ գօնսօլոսը թալեպ օլունան մուսաատէյի ինթա ինթիշ օլմաղլա, շու սոն կիւնլերտէ թէհարրիսթը լաղրմէ իճրա օլունմըշ տիր։ Պուլկար մէմուրինի՝ մէգբուման ֆէսատճրլարտան հիշ պիրինի պուլմամըշլար իսէ տէ, իչլերինէն էքիսինին էանի Պուլկաղ ֆէսատրնտա վէ պէլէտիյէ սանտրդընն եաղմա օլընմասը քէյֆիյէթինտէ ղնմէտխալ օլան Պալէֆ վէ Բօրօֆ նամ չախսըրն Ռուսիա իւնիֆօրմասը կկէրէք վէ եախօտ գօնսօլոսը էչեալարը ատրասընա կկէլէնէրէք Մ. Էմիլիանօֆ իսէ պէրապէր Զաֆրէ նամ Ռուս հարպ սէֆինէսինէ բաքիպ օլորգ լարընա գանի օլմուշլար տիր։

Պուլկաղ միթէսարրիֆը՝ իչպու թէհարրիսթան բէք տէ խօշնուտ օլմագսըզը միւֆարէգաթ ինթիք իւզրէ իքէն, ֆէսատրլարը իչիւնճիւսի օլան Մ. Շիշմանօֆ՝ հէր նէրէտէն իսէ մէյտանա չըգրպ, ինթիյարի օլարագ թէսլիմ օլմուշ, վէ Ռուսիա գօնսօլոսխանէսինտէ սագլանմըշ օլտրդընը չէտիտէն ինքեար ինթիշ տիր։ Մէրգումին ինֆատէսինին սահիհ օլուպ օլմասընը անլաշըլմագ իչիւն տիվանը հարպտա մուհաքէմէ իտիլէճէք տիր։

ՄԸՍԸՐ

Լօնտրատա զանն օլընտրընա կէօրէ, Մըսըրա տակր միւգաբէթաթ եագրնտա Տէրսաատէթտէ Պապը Ալի իլէ Սըր Տ. Ուօլֆ արաբնտա իճրա օլընմաղա պաշլայաճագ տըր։

Գահիրէտէն Խկիկլեղ կազէթաբընա պէր վէճհը ամի պիր թէէկրաֆ քէշիտէ օլընմիշ տըր։

«Ֆրանսա բօլիթիգա մէմուրը Մ. տ'Օնէյ՝ հէր նէ գատար Տույունը Ումումիյէ սանտրգ հէյէթինին Խկիկլեղ ազասը Մ. Մօնէյ իլէ միւլագաթ ինթիմէշ իսէ տէ, Խկիկլեղ ազաբերինին թարիխը թախլիյէսի թաբին օլընմազան էվվէլ Մըսըրատա Ֆրանսա վէ Խկիկլեղ տէվլէթլերինին ահվալինէ պիր նիզամ ու ինթիզամ վէրմէք իւզրէ տէվլէթէյնը միւշարէլէյհիմա արասընտա միւզաքէրաթը ինճրասը նագապկ օլորդընը Մ. տը Ֆրէյսինէնին խթիֆասընտան էվվէլ տէֆթէլ պէյան ինթիշ տիր։ Հաթթա Ֆրանսա հալը հազրը (սթամբօ գուսնրն) տէվամընը պիլէ թէրճիհ ինթիքաէ օլուպ, լաքին Մրսրրտա իճրա օլունանճագ իսլահաթ իշինտէ ինճրաի մուալէյհէթտէն խթիհքեաֆ վէ նէսրիւլ ինթիքը կիպի պիր պէյանաթտա սալա պուլունմըշ տրը։

«Զանն օլընտրընա կէօրէ, եէնի Ֆրանսըզ դապկնէթօսը՝ սէլէֆինին Մրսրը բօլիթիգասընը ասլա թէպտիլ ինթիյէճէք տիր։»

* * *

Սուաքիմին 130 միլ մէսաֆէ ճէնուպինտէ վագը Թագլէ նամ քիշիւք լիմանրն ինթալիա թարաֆընտան զապթ օլընտրընա տակր ախիրէն Գահիրէտէ պիր չայիա զուհուր ինթիշ իսէ տէ, պու չայիանրն ասլը օլմայրպ, հագիգաթը հալ շունտան իպարէթ իմիշ, եանի պիր ինթալիան հարպ սէֆինէսի՝ Թագլատան կէչէր իքէն, գօմանտանը՝ եէրլի շէյլերէր Սավուա արմ.ը պիր պայրագ վէրմիշ, վէ սահիլ իւղէրինէ տէ քէնտի միւրուրինին դիքրի ինչին պիր նիշան տիքմիշ տիր։ Պատէհու սէֆինէ էնկինէ այբլըպ, շէյլերէր տէ տաղրըմիշլար տրը։

* * *

Գօնթ տ'Արդօ—Վալէյ՝ Մրսրրա Ալէքսան ժէնէրալ գօնսօլոսը նասպ օլընմիշ տրը։

* * *

Բօմատան խապէր վէրիրտիկինէ կէօրէ, Բրօբականտա հէյէթի՝ Սուանտա էսիր պուլունան Գաթօղլը Մխիթանէրլէրինի կէրի ալապիլմէք իւմիտինտէ պուլունը յօր իմիշ։

* * *

Խկիկլթէրա դրալիչասը՝ Մրսրրտարի Խկիկլեղ զապթանընտան 40 գատար զապկնէթ Պէն (Համամ) նիշանընին միւխթէլիֆ բիւմպէյէրինի ինթա ինթիմշ տիր։

ՏԷՄԻՐ ԵՕՂԼԱՐ ՎԷ ԳԱՐԱՆԹԻՆԱ

Ռումէլի Շըմնտրիֆէրլերի թարաքընտան մանթասամբրա պիր վէհկի աթի մանիմամ թէպկի օլունմըշ տրը։

Պիր չօգ կազէթալար՝ Էտիրնէ իլէ Շարգի Ռումէլի արասընտա տէմիր եօլուն թաամիլ ինթիկինի եաղմըշլար իսէ տէ, պու հավատիս սահիհ տէյիլ տիր, դիրա գաթարլար հէր կիւն սուրէթը մունթազամէտ իչլէմէքտէ օլուպ, անճագ եօլճըլար՝ Մուսթաֆա Բաշատա ադթարմա խուլմէքտէ տիրլեր։ Էտիրնէէն Շարգի Ռումէլիյէ եօճու վէ էմթաա՝ հիչ պիր մանիա վէ թէէխիսէ ուղրամագսըզը սէվգ ու իրսալ օլընմագտա տրը։ Եալընը Շարգի Ռումէլիտէն կէլէն եօճըլար՝ Մուսթաֆա Բաշատա սթամբօլ գուրպլինտէ մանասուսէն եարըմըշ կէնիշ պինարտա պէշ կիւնլիւք պիր գարանթինա պէքլէմէքտէ տիրլեր։

Շարգի Ռումէլիտէն էտիրնէյէ կիտէճէք քիւչիւք բաքէթլեր, կրուբօլար վէ բօսթա բաքէթլերի գապուլ օլունուպ, պունլար եալընը Մուսթաֆա Բաշատա սրհէյէ սթամբօլընտա թիմիթիւնմէքտէ տիրլեր։ Պուլաշմաղա ղայրը գապկլ օլան էմթաա, մէսէլա զանիրէ, օտուն, թախթա, չարապ, մնտէնկյաթ վէ ղայրիհիմ՝ հանկը վանինարդա սէվգ օլընմագտա իսէլեր, այնը վանինարտա պիլա մանիա վէ ագթարմա օլմագսըզը Շարգի Ռումէլիտէն էտիրնէյէ կէչմէքտէ տիրլեր։ Եալընը չիրիմէյէ վէ պօղուլմայա գապկլիկէթի օլան էմթաա, մէսէլա եաթագ, թիյ, պէղ, չուվալ, տէրի, հայվանաթ ֆիրէսի վէ պունա միւմասիլ էմթաան սաիրէ՝ չիմոնքի հալտէ Շարգի Ռումէլի սթամբօլարընտան էտիրնէյէ նագլ խրիտէմէքտէ տիրլեր։

ԻՍԹԻԳՐԱԶԸ ՃԷՏԻՏ

Տույունը Ումումիյէ խտարէսի մարիֆէթիյլէ մէյտանը թէտավիւլ չըգարըլաճագ եէնի պիր խթիգրազ հագգընտաքի միւզաքէրաթա կէչէն հաֆթա եէնիտէն միւպաչէրէթ օ-ղլմիշ, վէ միւզաքէրաթը մէգբիւրէնին խթիամէդիր օլմասը մէմուլ պուլունմըշ տրը։

Իչպու խթիգրազ՝ 3 միլիոն Ինկիլիզ լիրասընտան իպարէթ օլուպ, 100տէ 5 ֆայրզը, վէ գուրա ուսուլի իլէ 100տէ 2 ըէսիլմալի պուլունանճագ տրը։ Թահվիլաթը նէ ֆիյաթլա բիւացայա իսրաֆ իտիլէճէկի հէնուզ գարարլաշմըրըլմամըշ տրը։ Խթիգրազը մէգբիւրին ֆայդ վէ ըէսիլ մալի՝ 300,000 լիրաի Օսմանի թախմին օլունան Ատանա, Դօնբա վէ Ենգարէ վիլայէթլերի ազամ՝ ըուսում իլէ թէէմին իտիմիշ օլուպ, մէպլաղը մէզպուր՝ մէգբիւր ֆայդ վէ ըէսիլմայ իչիւն սէնէվի իգթիդա ինտէն մատտա, չու 10-15 սէնէ զարֆընտա Պողազ իչի սուլարընտա թէսաատիւ էյլէտիկի մանսուֆ վէ միւհիմ էյլէրի մանսուտիէյլերտէ տերճալ եէթիշմիշ վազիֆէի ինսանկյէյի քէմալը կէրմի վէ ճանսիբարանէ կյֆա ու իճրա իլէ չէնտան պիչարէկանը թահլիլա ինթիմշ օլմասը յալա տախի իսրաքը ֆայդ ու մէֆխէտէրէթ ինթիմէքտէ պուլունան պէզլէ պիր մահիր գարթանը, պու քէրրէ պու եօլտա թահգիքամիզ պիր հալ իկի միւթթէհիմ օլմասը եալընրդ Շերբէթը մէգբիւրէ ինտիկտ տէմիլ, իլլա քէնտիսինի պիլէն վէ պիրմէյէն քաֆֆիֆէի նաս պէյնինտէ մունճիպը թէհայիւր վէ թէճճիւպ վէ թէպպիւպ օլմուշ իսէ տէ, շու ճիհանտէ ասրլարդ վէ սէպէպիդ հիչ պիր շէյ օլմասընը կկալի, պունուն տախի ասլ ու էսասը թէհարրի ու թէճճասիւս օլընրպ, միգանը ատտէնի ու հագգանկյէթէ ուրուտրգտա սէմէրէի վագրասը ճիւմէյն թէէմին ու իսքաֆի իտճէյն պէտիհի տիր։ Շէօյէ քի, եէվմը մէգբիւրտէ մունմանիլ էյհն սէքէր հալ իլէ նէօպէթի իճրա ինմէկկէ եճթիսաբ էյլէմէսի՝ իսնատ օլընտրը վէճճէլէ քէնտի պիրէրվալընընտան նէչէթ ինմիշ օլմայրպ, մահկա բէֆիզի պուլունան իքի շախսը մանկամ թէչվիգաթը զարագքարանէսկյէ իղֆալ օլընարագ, քէնտիսինէ միւթթէլիֆ իչլի իչտիրտիքտէն մատտա, պիր տէ մունմանիլ էյհի քեամիլէն զայ ագըլ ինտէպլէյէճէք պիր սիկարա վէրիլէրէք պու հալի մէսթանտյէ կէճէրիտիկի թահգիգաթը վագրաի ատիպանէմիզէ սուպութ պուլմուշ օլմաղլա, արթըգ թաֆսիլի մատտէսէն սարիր նազար օլընմիշ տրը։ Վէ վուգուր հալ իսէ պունտան իսարէթ օլտրդը՝ միլլէթլիմի ինթիգամէթ օլան միւթթէպեր կազէթանրդ վազրթաաբյա թահսիհ ու թէպչիբ պույրըլմասը սկյագրնտա թէրգիմի վարագաի ատիզիյէ իճթիհատ օլունար, էֆէնտիմ։

* * *

Ճէբէ-ռէ Շէրէֆէ

Պիզ՝ վազկիֆէսինտէ թէճվիզը գուսուր իսէն մէմուրկինին թէէտիպ վէ միւճաղաթը խուսուսընտա Շերբէթը Խայրկյէ իտարէսինին իպարդ էյլէտիկի զայրէթ վէ միւաբէաթը թահսին իսէր, վէ զայը ագլ օլան պիր գարթանրն մանսուրասընտան վարօր խալդերը հայաթընճա օլան թէէմիլիքէն ադմէյէ իտարէի մունմանիլ էյհանը էհմմիյէթ վէբէրէք գարթանը մունմանիլ էյհի թէրթիպը ճէգա էյլէմէսինէ պէյանը մէմնունկյէթ էյլերիզ։ Լաքին թէէտիպ վէ միւճաղաթտան միւնթազէր օլան հիւսնու նէթիճէնին հագիգաթէն հուսուր բէզկյը օլմասը իչիւն իճրաի թահգիգաթը չէտիտէ վէ ճիտտիյէ իլէ ասրլ միւթէճաբրլարրն մէյտանա չրգարըլպ թէէտիպ իտիլմէսի լազմ կէլտիկինտէն, էկէր պարտէքի մէքթուպտա զիքր օլընան իղֆալաթ մատտէսի, եանի դայր ագլ ինմէք իւզրէ Օսման գարթանա մանսուսէն իչկի վէ սիկարա իչտիրիմէսի սահիհ իսէ, Շերբէթ՝ իղֆալաթրն ֆայլէրինի պիթթահ գիգ օրթայա չըգարըպ չէտիտէն թէէտիպ ինմէկի վէ ատալէթ ուհագանկյէթի պէօյլէճէ թէմամըյա էրալինին ֆիվրնա մազհար օլմագ վէ կէրէք ինչասը միւթէասվիր օլան իքի մէքթէպլինին մէսարիֆը ինչակյէսինէ պիր մէտար օլմագ իւզրէ Պէյիքթաշ տէլիգանլըրընտան միւրէթթէպ պիր գամիթէ մարիֆէթիյլէ դէկոտմէրին Ցրներ էօնիւմուզտէքի ճումա էրթէսի ագշամը տախի Պէյօղլունտա Վէյտի թէսաթրօընտա «Բէնպէ Դրզ» նամ թիւրքճէ օբէրայը վէ «Տէլիլէրին հէքիմի» նամ գօմէտիայը ինճրա ինթտիրմէյէ գարար վէրմիշ, վէ լուպկյաթը մէգբիւրէնին պիր սուրէթթ միւբէմմէլէ վէ մունթազամէտ թէմանչակեուհա վաղ օլընմասը իչիւն բէք զկյատէ սարիք զայրէթ վէ իհթիմամ էյլէմիշ օլմաղլա, թէչրիֆէ բարտէթ պույուրան էհալիին մէարիֆիմնտան վէ թէսաթրօբէրմանը մունճալը մէմնունկյէթ վէ խօշնուտկյէթ օլաճաղը գավիէ մէմուլ տրը։

Մ. Կրուիչ՝ տիւն Պապը Ալիյէ պէրազիմէ, Խարիճիյէ նազրրը Սահա բաշա վէ միւսթէշարը Ցարութիւն էֆէնտի հազարաթը իլէ միւլազաթ ինթիշ տիր։

—Վուգու վուլան տավէթը Սէնիյէ իւզէրինէ Սատրազամ՝ հազրէթլերի՝ տիւն ատրահ Մապէյնէ պիրազիմէ, պագը իրատաթը Սէնկյէյի ախզ ու թէլազգը էյլէմիշ տիր։

—Ցախիլիյէ նազրրը Միւնիր բաշա հազրէթլերինին տիւն Մապէյնէ ազիմէթլէ ինթիֆաթը Շահանէյէ նաթլ պույրըլըրը իչտիրմիշ տիր։

—Թօգաթ միւթէսարրիֆը Լաթիֆ պէյ հազրէթլերինէ նիզուլ իսապէթ ինթիշ տիր։

—Հալէպ վալիսի սապրդ ճէմիլ բաշա հազրէթլերի ալէյհինտէ մահալլինճէ վուգու պուլան չիքէյաթը թէսգիգ իչիւն Հալէպէ կինթիշ օլան Սահիպ պէյ հազրէթլերի՝ բաշի միւշարէլէյհին պու քէրրէ Հիճազ վալիլիկինէ թաեին պույրըլմասը իւզէրինէ Ցէրսաատէթէ ամտէթ ինթիմէք իչիւն Պապը Ալիտէն բուխսաթ թալեպ ինթիշ իսէ տէ, հէնուզ Հալէպէ գալմասը միրը միշարէլէյհէ էմր օլընմիշ տրը։

—Անասալ ճէպէլը Լիպնան էհալիսինտէն օլուպ, պիր վագթան պէրու չէհրիմիզտէ իգամէթ ինթիմէքտէ օլան Ապտուլլայ Նաամի նամինտա պիր զաթ աէյհինտէ վէ սէվապրդը ահվալինի միպէյյին էվվէլքի կիւն չէհրիմիզտէ խմասրդ Թիւրքճէ պիր բիսալէ նէշր օլընմիշ օլմաղլա, բիսալէի մէգբիւրն միւէլլիֆ վէ սահիպլէրի թարաֆը զաղրթատան արանմագտա տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Արլանպէկ հարիգ ղէտէկեանը իլէ Սագրզ, Գօնեա վէ սաիրէ հարէքեաթը արզ միւսապկյնինէ իանէ թօբլամաղա մէմուր մէրքեղ գօմիսինը թարաֆընտան գօմիսինը մէգբիւր բէխսի Ատիյէ նազրրը ճէվապէթ բաշա հազրէթլերինին պիր թահրիրաթը լյա մանէն տիւն Բաթրիգխանէյէ պէն լիրալրդ պիլէթ իրսալ օլունմըշ տրը։

Թահրիրաթը մէգբիւրէտէ Արլանպէկ հարիգզէտէկեանընն ահվալը զարուրէթ իչինմանի նագլ ու պէյան օլընդրը կկալի, պիչարէկանը մէրգումանդն պիր գըսմի պաղարտա վէ թարլարտա անպարլար տերունինտէ եէրլէշտիրիլմտիկի, վէ պիր գրամի տա ճիվար գարկյէլերէ տաղըլըրը, վէ հարիգին թէքմիլ զարար ու զկյանը 70 պէն լիրայա պալիզ օլարդը, վէ Բաթրիգխանէյէ կէօտէրիլէն 1000 լիրալրդ պիլէթին 750 լիրաար Արլանպէկ վէ 250 լիրաար զէղլէլէ միւսապկյնինէ թախսիս օլընճաղը իչար պույլըմիշ տրը։

ԹԷԱԹՐՕ

Կէչէն հաֆթա Պէյօղլունտա Թէաթրօի ճէհտտտէ Խիզան Ուսումնական Ընկերութիւնրնա իանէթէն իճրա օլընան լուպկյաթրն թէրթիպաթընճա պագը նօգանլար վուգու պուլմըշ օլորդունտան, մէգբիւր Ընկերութիւն կէրէք նէգպիսը մէգբիւրէտէն տօպայր էհալինին ֆիվրնա մազհար օլմագ վէ կէրէք ինչասը միւթէասվիր օլան իքի մէքթէպլինին մէսարիֆը ինչակյէսինէ պիր մէտար օլմագ իւզրէ Պէյիքթաշ տէլիգանլըրընտան միւրէթթէպ պիր գամիթէ մարիֆէթիյլէ դէկոտմէրին Ցրներ էօնիւմուզտէքի ճումա էրթէսի ագշամը տախի Պէյօղլունտա Վէյտի թէսաթրօընտա «Բէնպէ Դրզ» նամ թիւրքճէ օբէրայը վէ «Տէլիլէրին հէքիմի» նամ գօմէտիայը ինճրա ինթտիրմէյէ գարար վէրմիշ, վէ լուպկյաթը մէգբիւրէնին պիր սուրէթթ միւբէմմէլէ վէ մունթազամէտ թէմանչակեուհա վաղ օլընմասը իչիւն բէք զկյատէ սարիք զայրէթ վէ իհթիմամ էյլէմիշ օլմաղլա, թէչրիֆէ բարտէթ պույուրան էհալիին մէարիֆիմնտան վէ թէսաթրօբէրմանը մունճալը մէմնունկյէթ վէ խօշնուտկյէթ օլաճաղը գավիէ մէմուլ տրը։

ՏԱԼԽԻԼԻՅԷ

Սրալխթան սէֆիրը սապրդը Մ. Կրուիչ՝ էվվէլքի կիւն հուզուրը հազրէթը Բաթիշահկյէ գապուլինտէն սօնրա վուգու պուլան տավէթը Սէնկյէ մունճիպնճէ պու ագշամ Մապէյնտէ թասամ իտէճէք տիր։

Պու կիւնքի նիւսխմիզտէ մունտերիճ թէվճիհաթ ճէտվէլինտէ տախի կէօրիւլէճէյի վէճհ իլէ, մէգբիւր բէմը գապուլտէ հազրը պուլունան Սրբպխթան սէֆարէթի պաշքեաթիպի Մ. Միչէլ Միհիթովիչէ Յինճի Մէճիտի, վէ պիրինճի թէբճէմանը Մ. Թաղէոս Թէրեան իլէ իքինճի քեաթիպի Մ. Յակոբ Պողոսովիչ Յիւնճիւ Օսմանի նիշանը իհսան պույրըմիշ տրը։

ԹԻԼԻԷԿՐԱՖ

Նիւ-Եօրգ 15 դեկտ.

Պու կիւն էյլէնտէն սօնրա, Նիւ-Եօրգ պօրսասընտա պիր ալիհսթիւսք վուգու պուլմուշ տրը։

Լօնտրա 16 դեկտ.

Խկիկլթէրրա պանդասը ագօնթօսընը 100տէ 5է իպպաղ էյլէմիշ տիր։

Բէթէրսպուրգ 15 դեկտ.

Պապը կազէթալար թարաֆընտան Ալէքսանիա ալէյհինտէ իսուսուտքէքարանէ պէնտէր նէշր իտիլմիշ օլտրդընտան, կազէթալարա կէօնտէրիլէն բէսմի պիր թէպլիղնամէտէ մէգբիւր պէնտէր թասայիպ ու թէղեիֆ օլունմուշ տրը։ Իչպու թէպլիղնամէտէ չէօյլէճէ պէյան օլընմիշ տրը. «Ռուսիա՝ Ալէքսանիանրն մէնաֆիինէ բիսյէթ ինմէքը նէյէթը գավկյէսինտէ տիր. Ռուսիանրն զանընանա Ալէքսանիա հիւքիւմէթի տախի՝ Ռուսիանրն հայսյէթինէ տօգանը հալ ու հարէքէթտէն քէմանֆիսապզ կէրի տուրամագ, վէ քէնտի նուֆուզ ու թէէսիրինի եայընրդ Ռուսիանրն արզու ինթտիկի վէ էվրօբանրն տախի միհթաճ պուլունտրը սուլրը ումումինին մուհաֆազասընա հասը իտէճէք տիր։»

ՇԻՐԲԷԹԸ ԽԱՅՐԻՑԷ

Միւէլլիֆ էֆէնտի,

Միւթէպէր կազէթանրդրն 456 նօմէրօլու վէ 30 Նպէմբէր 1 դեկտեմբեր բաղար էրթէսի թարիխլի նիւսխէսինտէ Շերբէթը Խայրկյէ գաբթանլարընտան Օսման գարթան ալէյհինտէ տէրճ օլունան պիր պէնտը մանսուս միւշահէտէի ճէրզի օլտու։ Հալպուքի՝ տէյիլ եալընրդ Շերբէթը մէգբիւրէ, իլլա Իսլամ վէ Խրիսթիյան քեաֆիֆէի Պողազ իչի խալգրընն հիւանա թէվճիհ վէ ինճրինինի գազանմըշ, վէ ալէյհնուսուս վազիֆէի մանսուսէսինի քէմալը տիգգաթ վէ մէհարէթլէ իճրատա ալա թէճվիզի գուսուր ինմէքտէ տէն մատտա, չու 10-15 սէնէ զարֆընտա Պողազ իչի սուլարընտա թէսաատիւ էյլէտիկի մանսուֆ վէ միւհիմ էյլէրի ահվալը միւթէատտիսէյերտէ տերճալ եէթիշմիշ վազիֆէի ինսանկյէյի քէմալը կէրմի վէ ճանսիբարանէ կյֆա ու իճրա իլէ չէնտան պիչարէկանը թահլիլա ինթիմշ օլմասը յալա տախի իսրաքը ֆայդ ու մէֆխէտէրէթ ինթիմէքտէ պուլունան պէզլէ պիր մահիր գարթանը, պու քէրրէ պու եօլտա թահգիքամիզ պիր հալ իկի միւթթէհիմ օլմասը եալընրդ Շերբէթը մէգբիւրէ ինտիկտ տէմիլ, իլլա քէնտիսինի պիլէն վէ պիրմէյէն քաֆֆիֆէի նաս պէյնինտէ մունճիպը թէհայիւր վէ թէճճիւպ վէ թէպպիւպ օլմուշ իսէ տէ, չու ճիհանտէ ասրլարդ վէ սէպէպիդ հիչ պիր շէյ օլմասընը կկալի, պունուն տախի ասլ ու էսասը թէէսարրի ու թէճճասիւս օլընրպ, միգանը ատտէնի ու հագգանկյէթէ ուրուտրգտա սէմէրէի վագրասը ճիւմէյն թէէմին ու իսքաֆի իտճէյն պէտիհի տիր։ Շէօյէ քի, եէվմը մէգբիւրտէ մունմանիլ էյհն սէքէր հալ իլէ նէօպէթի իճրա ինմէկկէ եճթիսաբ էյլէմէսի՝ իսնատ օլընտրը վէճճէլէ քէնտի պիրէրվալընընտան նէչէթ ինմիշ օլմայրպ, մահկա բէֆիզի պուլունան իքի շախսը մանկամ թէչվիգաթը զարագքարանէսկյէ իղֆալ օլընարագ, քէնտիսինէ միւթթէլիֆ իչլի իչտիրտիքտէն մատտա, պիր տէ մունմանիլ էյհի քեամիլէն զայ ագըլ ինտէպլէյէճէք պիր սիկարա վէրիլէրէք պու հալի մէսթանտյէ կէճէրիտիկի թահգիգաթը վագրաի ատիպանէմիզէ սուպութ պուլմուշ օլմաղլա, արթըգ թաֆսիլի մատտէսէն սարիր նազար օլընմիշ տրը։ Վէ վուգուր հալ իսէ պունտան իսարէթ օլտրդը՝ միլլէթլիմի ինթիգամէթ օլան միւթթէպեր կազէթանրդ վազրթաաբյա թահսիհ ու թէպչիբ պույրըլմասը սկյագրնտա թէրգիմի վարագաի ատիզիյէ իճթիհատ օլունար, էֆէնտիմ։

* * *

Ճէբէ-ռէ Շէրէֆէ

Պիզ՝ վազկիֆէսինտէ թէճվիզը գուսուր իսէն մէմուրկինին թէէտիպ վէ միւճաղաթը խուսուսընտա Շերբէթը Խայրկյէ իտարէսինին իպարդ էյլէտիկի զայրէթ վէ միւաբէաթը թահսին իսէր, վէ զայը ագլ օլան պիր գարթանրն մանսուրասընտան վարօր խալդերը հայաթընճա օլան թէէմիլիքէն ադմէյէ իտարէի մունմանիլ էյհանը էհմմիյէթ վէբէրէք գարթանը մունմանիլ էյհի թէրթիպը ճէգա էյլէմէսինէ պէյանը մէմնունկյէթ էյլերիզ։ Լաքին թէէտիպ վէ միւճաղաթտան միւնթազէր օլան հիւսնու նէթիճէնին հագիգաթէն հուսուր բէզկյը օլմասը իչիւն իճրաի թահգիգաթը չէտիտէ վէ ճիտտիյէ իլէ ասրլ միւթէճաբրլարրն մէյտանա չրգարըլպ թէէտիպ իտիլմէսի լազմ կէլտիկինտէն, էկէր պարտէքի մէքթուպտա զիքր օ

ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԵԼԻՔ

Ձերբերէ Շ-րէյէ նպատակ ունի իւր ընթերցողները լուսաւորել ազգային գործոց և ինդրոց վրայ։ Նա որքան կարելի է շեղած չէ իւր այս նպատակի ուղղութենէն։ Դիտեն իւր ընթերցողք թէ այս սլնակաց մէջ յաճախ, գոնէ շաբաթը անգամ մը կը գտուին այնպիսի տեսութիւններ, որք կը վերաբերին Ազգին վարչական և դաւառական իրաց և գործոց վրայ, ինչպէս նաև եկեղեցական ինչ ինչ ինդրոց վրայ, որք կը ծագին երբեմն, և նկատողութեան կառնուին և կը տնօրինուին Ազգ. Վարչութեան կրօն. ժողովոյ կողմէն։ Այս անգամ Ձերբերէ Շ-րէյէ տարբեր նիւթի մը վրայ գրելով՝ որ շատ ժամանակէ ի վեր ի նկատ առնուելէ, մանաւանդ գրական ասպարէզին վրայ, զանց առնուած է, կը հրաւիրէ իւր ընթերցողաց մանաւանդ Ազգ. Վարչութեան խորին ուշադրութիւնը։ Այս նիւթն է մեր ազգային վիճակագրութիւնը, զոր այսօր կը հրատարակեմ, և որմէ պիտի տեսնուի թէ ո՞ր գաւառն ո՞րքան հայաբնակ թեմ և տուն ունի, և այդ գաւառներէն ո՞յք կը հանեն պանդուխտներ և դաղթականներ ի տիւրս աշխարհի, և թէ պանդխտութիւնն ու գաղթականութիւնն ո՞ւր պիտի տանի մեր ողորմելի ազգն, եթէ այսպիսի կենսական ինդրոյ մը վրայ տակաւին ևս շարունակեմք մեր անտարբերութիւնն ու անհոգութիւնը։

Մեք որովհետև պարբերաբար գրած ենք մեր գաւառայնոց վարչական և ուսումնական և այլն վիճակաց վրայ, ուստի այժմ կարգն եկած է այրուբենի կարգաւ նշանակել մեր Հայ գաւառաց վիճակագրութիւնը, կանխաւ խնդրելով գաւառացի հետախոյզ և բանգէտ ազգայիններէ, որ երբ սխալներ ունիմք այս մասին, հաճին զայնուղղելու շնորհն ընել, որմէ շնորհակալ ևս կը լինիմք։

Աւասիկ անուանք այն գաւառաց որք ուղղակի Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ենթակայ են։

	Ռեմ	Դուռ
1. Ադրիանուպոլիս (Էտիրնէ)	3	800
2. Ակն	5	1700
3. Ամասիա և Մարսուան	18	2500
4. Արապկիր	15	2300
5. Արղնի	8	1000
6. Բարելան (Պաղտատ)	2	150
7. Բարերդ (Պայբուրդ)	25	1700
8. Բայբուրտ	44	2500
9. Բաղէշ (Պիթլիս)	37	3500
10. Բասէն	17	1900
11. Դաղատիա (Էնկիւրիւ)	16	3000
12. Դերջան	43	1500
13. Եդիպտոս	1	200
14. Եդեսիա (Ուրֆա)	8	2500
15. Երիզա (Երզնկա)	31	2200
16. Եւդոկիա (Թոքատ)	23	2500
17. Զմիւռնիա (Իզմիր)	9	3000
18. Կամախ (Քէմախ)	16	1100
19. Կարին (Էրզրում)	47	4500
20. Կեղի (Քղի)	34	2200
21. Կեսարիա (Դայսէրի)	26	5000
22. Կուտինա (Քէօթահէա)	2	2000
23. Ճանիկ (Զարչամպա)	25	2800
24. Մուշ	213	15000
25. Նիկոմիդիա (Իզմիտ)	33	10000
26. Նիկոպոլիս (Ե. Դարբահիսար)	28	2500
27. Զարսանճագ	68	4200
28. Զմիկածագ	30	1500
29. Զնքուշ	2	800
30. Պայազիտ	27	1500
31. Պալբէսէր	8	2100
32. Պիլէճիք	7	1500
33. Պրուսա	12	4500
34. Ռոտոսթօ (Թէքիրտաղ)	7	2000
35. Սեբաստիա	34	3400
36. Սղերդ	45	5000
37. Վան	340	25000
38. Տիգրանակերտ (Տիյարպէքիր)	(.°)	
39. Տրապիզոն	47	3500
40. Քարբերդ	62	6000

Երուսաղէմ առանձին Պատրիարքութիւն, թեմք 6, տունք 150։

Աւուանք գաւառացն, որք են ընդ իրարասութեամբ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։

	Ռեմ	Դուռ
1. Սիս	6	2000
2. Ադանա	6	5100
3. Հաճըն	3	3600
4. Հայլեա	20	2500
5. Հալէպ	3	1000
6. Այնթապ	1	2200
7. Մարաշ	3	2600
8. Զէյթին	5	3100
9. Ֆոնուզ	12	2100
10. Անտիոք	8	1000
11. Կիւրին	1	1500
12. Ցէրէնտէ	1	500
13. Տիվրիկ	11	1600
14. Մանճըլդ	25	3100
15. Մալաթիա	2	2400
16. Ադրեաման	2	1000
17. Եօզղատ	45	6150

Արդ՝ Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ենթարկեալ սոյն գաւառաց տուներու միահամուռ թիւը կը հասնի 135,000 դուսմարի մը, որ եթէ բազմապատկենք 6 անգամ, իւրաքանչիւր տուն իւր մէջ արու և էգ 6 հոգի պարունակող համարելով, 800, 000է աւելի դուսմար մը կունենանք։

Նոյնպէս Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ենթարկեալ գաւառաց Հայ տանց դուսմարն է գրեթէ 40,000, որ նոյնպէս եթէ բազմապատկենք 6 անգամ, իւրաքանչիւր տան մէջ արու և էգ 6 հոգի պարունակող համարելով, կունենանք 240,000 դուսմարը։ Սոյն երկու դուսմարներու յաւելումն ալ կը լինի մէկ միլիոնէ քիչ մը աւելի դուսմար մը։ Ուրեմն այս է մեր գաւառայնոց թուոյն ամբողջութիւնը։

Արդարեւ թէեւ այս թուոյն ճըշդութեանը չենք կարող երաշխաւորել, առ ի չգոյէ օրինաւոր կատարեալ վիճակագրութեան, սակայն ամենայն ենթադրական հաշիւներ քիչ ու շատ կապացուցանեն այս թուոյն ճշդութիւնը, ինչպէս որ յայտնի է թէ տերութեան կողմէն հրատարակուած և թէ երուսաղէմի պատուց բարձման համար ձեռք առնուած ինչ ինչ վիճակագրական տեղեկագրութիւններէ։

Բայց թէ ո՞յք են այն գաւառներ, որք տարուէ տարի ահագին քանակութեամբ իրենց մէջէն դուրս կը հանեն պանդուխտներ կամ գաղթականներ, աւասիկ։ Վան, Մուշ, Սեբաստիա, Բաղէշ, Բալու, Ակն, Արապկիր, Բարերդ, Կամախ, Քղի, Զարսանճագ և Զմիկածագ։ Սորա իրենց պանդուխտ և գաղթական զաւակները կ'սփռուն ընդհանրապէս Կ. Պոլսոյ և քանի մը ծովեզերեայ գաւառներուն մէջ, թէեւ Վանցիք և Մշեցիք Կ. Պոլսոյ ճանապարհէն զատ՝ Տփխիսու (Թիֆլիս) ճամբան ալ գիտեն։ Այս պանդուխտներու և գաղթականներու թիւը այժմ, ինչպէս կը հաստատեն ենթադրական ամէն հաշիւներ, հարիւր հազարը կանցնի, որքան ահագին և մեծ թիւ։

Պանդխտութեան կամ գաղթականութեան աղետալի հետեւանաց վերայ շատուշատ խօսուած լինելուն համար, աւելորդ է այժմ մեզ ևս զնոյնս կրկնելը։ Իսկ բարձման կամ դէպ ի ըստ մասին առաջքը առնելոյ նկատմամբ թէեւ շատ դարմաններ և բաղում միջոցներ ցոյց արուած են ազգային զգայուն գրիչներէ, այլ սակայն այդ դարմաններէն ոչ մին նկատողութեան առնուած և ոչ միջոցներէն մին գործադրուած է ցայժմ։

Արդարեւ թէեւ մէկ կողմէն գոհ ենք որ ամուսնութեան նշանակութիւն կը տրուի մեր գաւառաց մէջ, այլ սակայն այդ նշանակութիւնն ինքնին կը կորուսանէ իւր կշիռը և օգուտը, երբ հաշուենք թէ պանդխտութենէ ու գաղթականութենէ, զորս կարտագրեն ամէն տարի ի վերև նշանակեալ գաւառք, Ազգին սրտին վրայ բացուած ահռելի վէրքն ամուսնութիւնն անկարող է գոցելու, մանաւանդ որ Կ. Պոլսոյ Հայ գաղթականութիւնն ևս ամուսնութենէ խորշելուն ու փախչելուն համար գաւառայնոց ամուսնութենէ արտադրած թիւը կլանելու վրայ է, որ ըստ մեզ դժբաղդութեանց դժբաղդութիւնն է Հայ ազգին գոյութեանն ու յարատեւութեան նկատմամբ։

Ինչ որ ալ լինի, ազգային բոլոր գործիչներուն վրայ ամենամեծ պարտականութիւն կայ, ամէն ատեն ամէն տեղ խօսիլ, գրել և գործել պանդխտութեան ու գաղթականութեան առաջքն առնելու, և ամուսնութեան կարեւորութիւնը հասկցընելու համար մեր ժողովրդեան։

Այս պարտականութիւնը գործադրելու կոչումն ունին առաւել ևս եկեղեցականաց և վարժապետաց դասն, թէև այդ դասն ևս, աւա՛ղ, այսպիսի կոչման մը ծառայելու համար, այսօր չունի այն դիրքն ու հանգամանք, զոր ունենալու էր։ Ի՞նչ կը յուսացուի դասակարգէ մը, որ ինքն ևս լքեալ մ'է... և անկարող իւր իսկ գոյութեանը ու զարգացմանը նկատմամբ բան մը ընելու։ Կը սարսռիմք արդարեւ, երբ կը տեսնենք այս երկու դասակարգին վրայ կատարուած Եղիշէ պատմագրի սա ոսկեղինիկ խօսքը։ «Եւ որ ընդ խաւար գնայ, այլում ոչ կարէ առաջնորդել ճշմարտութեան լուսով»։ Այսպիսի բացայայտ տեսարանի մը առջեւ ամէն զգայուն և ազգասէր Հայու՝ ազգին վրայ մաղթել կը մնայ Աստուծոյ ողորմութիւնը, զոր մեք ևս ի սրտէ կը մաղթենք, քանի որ անտարբերութիւնն ու անհոգութիւնը հասած պաշարած են ըզմեզ և ոչ ինչ զմեզ կ'սթափէ ի գործ ուղղութեան առ սէր ազգի և հայրենեաց։

Սոյն այս գաւառներէն զատ՝ կան ուրիշ գաւառներ ևս, որք այլեւայլ իշխանութեանց ներքեւ կը գտնուին, յորս ցրիւ են Հայք, որք և նուազելու վրայ են այլեւայլ պատճառներով։

Ի ՊՈՒԼԿԱՐԻԱ

	Ռեմ	Դուռ
Սոֆիա		10
Վարնա		250
Շումլա		150
Բուսճուգ		150
Սիլիսթրէ		80
Հաճի օղլու Բազարճըգ		15

ՅԱԱՐԵՒԵԼԵԱՆ ՐՈՒՄԵԼԻ

	Ռեմ	Դուռ
Ֆիլիպէ		150
Թաթար Բազարճըգ		40
Իսլիմէա		40
Ահեօլու Պուրկազ		15

Ի ՐՈՒՄԱՆԻԱ

	Ռեմ	Դուռ
Պուգրեշ		250
Բրէյդ		40
Ֆոքշան		150
Թրքօ-Հօպնա		80
Բօսան		170
Պագոֆ		40
Եաշ		140
Պօթօշան		300
Կալաց		50
Իպրայիլ		20
Թուլչա		80
Պապա տաղ		25

ՅԱՒՍՏՐԻԱ

	Ռեմ	Դուռ
Սըրչօվա		120
Գոմոր		25
Լէմպերկ		60

Իսկ Կ. Պոլսոյ Հայոց գումարն է գրեթէ 100,000 արու և էգ, ի բաց առեալ Հայ պանդխտլոց թիւը, որ կը հասնի գրեթէ 80,000ի։ Կ. Պոլսոյ ընտիր Հայոց թուոյն կէսէն աւելին էգ է, այսինքն մէկ արուի դէմ երկու էգ ըստ վերջին վիճակագրութեան Օսմ. պետութեան։ Ի՞նչ տրխուր պատկեր Կ. Պոլսեցի Հայոց ամուսնութենէ խորշելուն . . . .

Իսկ ի Ռուսաստան Հայկական գաւառաց անուանքն են,

	Ռեմ	Դուռ
Երևան	500	45000
Կարս	55	3400
Դարապաղ	135	15500
Շամախի (Բակու)	45	4000
Տփխիս (Թիֆլիս)	250	43500
Աժտերխան	18	5600
Գէսարապիա	25	7000

Ի Պարսկաստան Հայք են,

	Ռեմ	Դուռ
Թէպրիս (Դավրէժ)	47	4500
Առարհան	(.°)	3600

Իսկ Հայք ի Հնդկաստան գրեթէ սարսռելու վրայ են ի Կալկաթա, ի Մատրաս, ի Պոմբայ, ի Սինկափոր և այլն Հայոց թիւն երեք չորս հարիւրի հաղիւ կը հասնի։

Այս հաշուէն դուրս է Հայ Կաթոլիկաց և Բողոքականաց թիւը, զոր չեմք կրցած ցարդ ճշդել, նոցա պաշտօնատանց կողմէն այս մասին ոևէ հրատարակութիւն մը մինչև ցարդ տեսած չլինելով։

Մեք սոյն վիճակագրութիւնը յառաջիկայ տարուան (1887) Օրացուցի մէջ հրատարակեցինք, ի ձեռն Պաղտասարեան տպարանի, Ազգ. Հիւանդանոցի օգտին սահմանեալ այդ ձեռնարկութեան մէջ փոքր ինչ բարոյական ծառայութիւն մը ընելու վարձաքաւ։ Եւ այժմ սոյն տողերն ևս լրագրոյս մէջ զետեղելու մտադրութիւնիս ալ ուրիշ բան չէ, եթէ ոչ նոյն մեր գործը առաւել ևս ազգին մէջ տարածելու և ծաւալելու նպատակաւ, որպէս զի ամէն Հայ սոյն կարեւոր խնդրով հետաքրքրուելու առիթն ու պատեհութիւնն ունենայ։

Խօսեցանք ահա Հայոց ազգի արդի վիճակագրութեան վրայ, համառօտ՝ որքան կարելի է, թողլով որ այս մասին աւելի լիուլի նորա խօսին, որք մեզմէ աւելի ձեռնհասութիւն և կարողութիւն ունին։ Մեր նպատակն ու բաղձանքն այս է որ մեր ամբողջ ազգն առանց իւր ցրիւ վիճակին նայելու՝ այնպիսի դիրքի մը վերածուի, որով կարելի լինի—գէթ բարոյական կապով մը—ամէն Հայ իրար ճոնչելու և իրար ընդդրկելու, թէ՛ մերձաւոր և թէ՛ հեռաւոր սահմանաց մէջ, և ազգային միութիւնը նուիրագործուի ամէն ուրեք, կէտ նպատակի ունենալով պանդխտութենէ խորշելը, ընտանեկան սրբութեան պահպանութիւնը ամուսնութեամբ, ըստ օրինաց Հայաստանեայց Եկեղեցւոյ Հայ ընդ Հայոյ, սիրելութիւն հայրենի յիշատակաց և կամոգին և ըղձակամ սէր ի պահպանութիւն ազգային աւանդութեանց։

ՎԱՀԱՆ Վ. ՏԷՐՄԻՆԱՍԵԱՆ

1886 դեկտ. 3

ՐՈՒՍԻԱ ԶԱՐԸ

Վ է

Մ. ՏԸ ԿԻԷՐՍ

Բէթլէյսուրկտան Բուլիրնէ Գրէսբանդին կազէթարանա պէր վէճէր աթի եաղբրնը։

Պիր միւտէթտէն պէրու կազէթալար թարաֆընտան պիր թաղրմ աբանիֆ նէյր օլունմադտա տրը։ Էֆքեարը ումումիյէ պու արանիֆի հավատիսը սահիհ կիպի թէլագրէ էյլէյէրէք, Ռուսիա իմբէրաթօրընն ֆիքրը պիրասխի իլէ խարիճիյէ նաղրը Մ. տը Կիէրսին ֆիքրի մեյանընտա պէտիւք պիր ֆարգ օլաղընը զանն խոյօր։

Պու եօլտա արանիֆ՝ Ռուսիա տախիլինտէ նէյր օլունտրը հարտ, մէմալիքը էճնէպիյէտէ սահիհ կիպի թէլագրէ օլունտրընա թէաճճիպ օլունմամաղ։ Հաթթա պաղը վուգուաթ՝ պու արանիֆին սրհէնթինի կիմա եթմէքտէ տիր։ Եէնիւմէք ժէնէրալ Գօլպարս՝ Բէլթերպուրկա մուվասէլէթէ չէհրը մէգքիւրտէ 2 կիւն գալտրը հարտ, Ռուսիա խարիճիյէ նէզարէթի մէմուրլարընտան հիչ պիրիսի իլէ կէօրիւշմէքսիզին իմբէրաթօր իլէ միւլագաթ եթմէք իւզրէ Կայինայա ազիմէթի էյլէմէսի՝ պու արանիֆին ազրու օլտրընա տէյիլ ատտ օլունմուշ տրը։

Պունունա պէրաբէր պու վագտա՝ իմբէրաթօրուն բօլիթիգաբ պայրագա վէ Մ. տը Կիէրսին բօլիթիգաբ պայրագա օլտրընը իկիսի խէմէք։ Պու վագտա՝ Եալընը ժէնէրալ Գօլպարսըն Պուլկարիսթանտա Ռուսիա հիւքիւմէթինին վէքիլի օլմասը, իմբէրաթօր թարաֆընտան տօղրուտան տօղրուտա կէօնտէրիլմիշ պիր մէմուրը մախսուս օլտուղընը ալէմէ կէօսթէրմէք արզուսընտան իլէրի կէլմիշ տիր։

Պինանէնալէ յհ Ռուսիա բօլիթիգասընը անրամադ իշլուն թէճատիֆի պաղը վաղ ասլարա էհէմմիյէթի վէրիմէյէյէք, իշլին էստաբնա ալթֆը նաղար իմմէք իյճապ իտէյօր։

Եէնիմէք Պուլկարիսթանտա պուլունան Ռուսիա մէմուրիյիր սկյասիյէսինին ճէլպի՝ Մ. տը Կիէրս թարաֆընտան տերմէյան օլընարագ Զար թարաֆընտան գապալ օլունմասը՝ իմբէրաթօրը միւշարէյէյհ իլէ խարիճիյէ նաղրը միյանընտա իթթիլաքը էֆքեարընն պէր քէմալ օլտրընա պիր տէլիլ տիր։

Մահէպա Մ. տը Կիէրսին մէպէքը սուլէրվէրանէօլ՝ Պուլկարիսթանընն Ռուսիա ասքէրի թարաֆընտան իշղալինի մէն իթտիկի տախի ինբեար օլունմամաղ։

Տիկէր թարաֆտան ժէնէրալ Գօլպարս ալէյհինտէ մանթպանը էճնէպիյէ թարաֆընտան եաղրլան մէգալաթ՝ իմբէրաթօրին հիտտէթինի մուճիպ օլտրընտան, իմբէրաթօրը միւշարէյէյհ՝ պու նէյրիյաթը թատտիպ իթմէտիկինի կէօսթէրմէք իշին ժէնէրալ Գօլպարսը պիր սուրէթը

ՍԱՐԸ ԻՆՃՈՒ

ՄԻԻԷԼԼԻՑԻ

ԳՕՐԾ ԲՈՒՑԷԼ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՖ

Ամիր.— Սէ՞ն մի խապէր վէրէճէքսին։ Էօյլէ պիր պիր չէյ եաբանագ օլուրսան, սէն տէ մահճուպ օլուրսըն։ Հաթթա պիզի վիգայէ վէ մուհաֆաղա վէ լիւզումը թագտիրինտէ պիզի միւտաֆաա իթմէք իչիւն բէք պէօյիւք ֆէտաքարլըգլար իտէճէյինէ էմինիմ։ Սէնի հապս իթտիրտիմ իսէ, սէնի պուրսա կէթիրթտիմ իսէ, վէ հաթթա պէնիմ գուտրէթիմէն նէ տէրէճէ օլտրընը սանա անլաթմագ իսթէտիմ իսէ, սէնի պօղմագ մագսատրյա տէյիլ իսթ։ Մագսատրմ սէնի պօղորրմագ օյա իսթ, բէք գօլայ չէյ իսթ։ Վէ նաչընը էօյլէ պիր էէրէ նագլ իթտիրիր իսթմ քի, քիմնէ պուլամագ իսթ։ Մագսատրմ սէնի պիզ միԹԹէֆիգ իթմէք տիր։ տօսթ տէյէմէմ, չիւնքի սէնին գալտինտէն անլայօրում քի տօսթլըգ նէ՝ տէմէք օլտրընտան խապէրին եօգ։ Շու սըրատա՝ հէմ սէնին վէ հէմ տէ պիզիմ ղարագըմըզ հէր պիր տիր, վէ հէր իքի թարաֆ այնը մագսատա խըզմէթ իթմէքտէ տիր։

Ժօէ թէճճիւպ իթմէկէ պաշլատը։

Ամիր.— Էվվէթ, այնը մագսատա։ սէնին ուզագատա թէպլիւգին օլան պիր զաթ վար, Բաուլ տը Պլինեագ նամընտա պիր Ֆրանսըզ։ Պու ատամ պիր գաչ տէֆաթ վար, Հէնսիթանա կէլիպ կիթմիշ տիր, չիմոի Բարիստէ տիր։ Ցահա տիւնքի կիւնէ գատար Լօրտ Բիշմոնընն գօնաղընտա իգամէթ իթմէքտէ իսէ։ Սէն պու Ֆըրանսըզը սէվմէզսէն, վէ մէրգումըն մէյատանտան գալգմասը զրմիրընտա, պու կիւն ճէսիմ պիր մէպալ ֆէտա իթմէկէ տէ հաղրըսըն։— տէտի։

Սըր ժօէնին թէճճիւպի կիթտիքճէ արթմագտա իսէ։ Շու զարիպ չախսընն քէնտի գալպինտէքի հրսակյաթը պու տէրէճէ սահիհ սուրէթտէ պիլմէքտէ օլմասընտան տօլայը, եըլբրըմ վուրմուշ կիպի տօնմուշ գալմըշ իսէ։ Լաքին տէրհալ գիհնինի թօրլայըպ, արթըգ օ ատամար իլէ խուսումէթտէ պուլունմադա մահալ գալմամըշընը, հաթթա օնլար իլէ իթթիֆագ իթմէք իգթիզա իթտիկինի, վէ շու վուգուաթը Դրան տինլէյէճէքսինիզ օլուր իսէ, նէ տէրէճէ մէմնուն օլմադընը թէէմմուլ իթմէքտէ իսէ իսէ տէ, Բաուլ տը Պլինեագ կիպի խալես վէ էհլի ըրզ պիր քիմնէնին էօսէսինի արպու իթտիկինի տէ իգրարէ ճէսարէթ իսէմէզ իսէ։

Ամիր.— Էյ նասը՞լ, եանըլը՞օր մը՞յրմ։

Ժօէ.— Եայը, սէօյլէմէքլէրին սահիհ տիր։ Պլինեագ պէնիմ տիւշմէնիմ տիր։

Ամիր.— Եանի սէն օնրն տիւշմէնի սին, շու հարտէ պիզիմ արամըզ պուլունապիլիր։ Սանա եարտըմ իթմէք իչիւն, սանա կիւմէնիրիզ։ Գօրգմա սէն հիչ պիր զէման մէսուլ օլմազսընը։ սէն կէօրիւնմէզսին, բէրտէնին արգասընտա կիզլէնիրսին։ Սէնին տէ իսթէտիկին պու տրը, տէյիլ մի։ Կէօրիւյօրսուն եա՛, պէն սէնին հէր արզուսընը իբմալ իթմէք թարաֆընը իլթիզամ իսէյօրում։

Ժօէ շու սօն քէլիմէլէրսէն քէնտի քէնտինտէն պիլէ մահճուպ օլմագտա իսէ։ Զէհրէտի գըզարտը, ապ գալտը քի հէր շէյտէն վազ կէչիպ։— Պէն պիր ասըլզատ իսէ, Պլինեագ պէնիմ թէպլիւգաթրտոնա օլտրընտան պաշգա տօսթում տրը, վէ սիզէ գարշը պէն օնու մուհաֆաղա վէ վիգայէ իսէճէյիմ, — տէյու մէրգուման գաթիլէրին եիւզէրինէ հայգըրաագ իսէ իսէ տէ, Կրաարն սրֆաթը կէօզիւ էօնիւնէ տիքիմէքլէ, վէ ճանէն վէ սէտէնէն քէնտիսինի մէրգումէյէ ֆէտտա իսէճէյինի թէսահհիւտ իթմէք օլտրընը խաթրընա կէլմէքլէ։

—Էվվէթ, Բաուլ տը Պլինեագըն մահվ ու նապէտտա օլմասընը կէօրմէք արզուսընտա իսէ։— տէտի։

Ամիր.— Բէք ալէա, բէք ալէա, գարարըմըզ գարար տրը, սէն պաշ օլ գօմանտա էթ, պիզ տէ գօլ մագսատրնտա իսէրա իսէյրիզ։— տէտի։

Ժօէնին պիր արալըգ զամիրինտէ զուհուր իթմէք օլան բահաթսըզլըգ պիր քէրրէ միւնէֆֆի օլտրգտան սօնրա, արթըգ շու հալտէն իսթիֆատէ իթմէքլէյէ գարար վէրէրէք։

—Տինէյիս, Մ. տը Պլինեագըն էլինէ պիր մէքթուպ վար տրը քի, պէնիմ սէվմէքտէ օլտրընը պիր քիմսէյի կիւնիւն պիրինտէ օ մէքթուպ իթհամ իսէպիլիր։ Պու մէքթուպը եազան պիր գարը տրը, պու մէքթուպ սիպին իչինիզ հիչ պիր վէճհ իլէ եարամազ։ Բաուլ տը Պլինեագ մէգքիւր մէքթուպը տայիմ իւզէրինտէ թաչըյօր օլմալը տրը։ Պու մէքթուպը ալան պանա թէպլիմ իսէն, սիզէ ագըսինտէ պին Ինկիլիզ ալթունը վէրէյիմ։

—Մէքթուպը ալըրսըն, վէ բարանը տա տագլարսըն։ Իլէրիտէ զանն խէրիմ քի պիրպիրիմիզէ մէնֆաաթըմըզ տօգունապիլէճէք։ . . .—տէտի։

8

Պաղատէքի վուգուաթ իւզէրինէ իչ կիւն միւրուր իթտի։ Պու իւչ կիւնիւ Բաուլ տը Պլինեագ զայէթ մահզուն վէ գիհնի մէշրուլ օլտրընը հարտ, իգամէթ-կեահ իթթիխաղ իթմիշ օլտրընը Թրօնչէ սօգաղընտա վագը պիր լօգանթատտա կէչիրտի։ Իգամէթ իթմէքտէ օլտրընը տարէ, իքի օտտա իլէ պիր իւչիւնճի քիւչիւք օտտատան միւրէթթէպ իսէ։ Այնը տարէտ ենէրտուսան ալթը կիպի քիւչիւք պիր եէր տէ սատրգ Իվէգ Պրիէնէ մուխատտաս օլտրընտան, օ տա օ տէլիքտէ նաթթար իսէ։

Պրիէն էֆէնտիսինին միւքէտտէր օլտրընը վէ լօգանթանընն պուճաղընտա, տաաթլար իլէ գալըպ պիր եէրէ չըգմատրընը կէօրէրէք, քէնտի տախի մահզուն վէ միւքէտտէր օլուր իսէ։

Բաուլ տը Պլինեագ գուվվէթլի գալըպ մանիք պիր քիմսէ օլուպ, հէր նէ գատար պիր չիթթ ղայէթ տիլպէր կէօպէր, մըգնատըս խինէսի կիպի քէնտիսի ճէլպ իթմէքտէ իսէ իսէ տէ, միւմքին մէրթէպէ մուգավէմէթ իսուպ, զամիրնի վէ գալպինի թէֆթիշ իթմէքտէ իսէ։ Հէսս էյլէմէքտէ օլտրընը քէտրէ պիր չարէ, պիր իլաճ օլամայաճաղընա գանանաթ հարտ, իթթիշ իսէ։ Գալպինտէ եէքտիկէրինէ զրտտա իքի հրսակյաթ պօղուշմագտա իսէ, պուճըն պիրի եըլբրըմ տարպէսի կիպի հէր թարաֆընը իհաթա իթմիշ օլուպ հէնուզ զուհուրեաֆթէ օլան պիր ազ, վէ տիկէրի տախի Կրաա Հօթրօրընն հիւքմիւնտէն, վէ քէնտի նամընը վէրէճէյի վէ զէվճէսի օլաճաղը մէրգումէ ալչագ պիր գըզընն զէվճկէթինտէն գութուրմուշ օլմասը թէսէլլիսի իսէ։ Շու թէֆթիշի զամիր սրրասընտա, Լօրտ Սրթիւր Բիշմոն տախի թապիի կէօզիւ էօնիւնէ կէլտի։ Մումանկյհ Լօրտ կիպի քէնտիսինէ տայմա էյլէյի տօգունընը օլան պիր զաթ իլէ վուգու պուլան զաթը միհնապէթտէն տօլայը թէէսսիֆ իթմէքտէ իսէ։ Անճագ պու պատտէ զամիրի բահաթ օլտրընտան, վէ պիր համլատա քէնտիսինէ անալըգ իթմիշ օլան Լէտի Հօթրօրընն՝ հէմ գալպինի գըրմագ, վէ հէմ տէ տապալի հայաթընը գաթթ իթմէք միւքթին օլամայաճաղընը ֆէհմ էյլէտիսինտէն, պիր զէման կէլիպ տէ Լօրտ Բիշմոնընն հէր էէնին հագիգաթը հալինէ ապահ օլաճաղընա, վէ մուհապպէթը գատիմէսինի թէքբար իսարագ իտէճէկինէ իմմիտվար օլմագտա իսէ։ (Տէլամ)

ֆէվդէլատէտ գապուլ էյլէմիշտիր։ Ժէնէրալ Գօլպարսըն մաղհար օրուղը հիմնիւ գապուլ՝ Զար իլէ Մ. տը կիէրա միյանընտա պիր իսթիլաֆը էֆքեար պուլունտրղընա պիր տէլիլ օլմայրպ, մանպուանթը էճնէպկիէնին նէշրիյաթընա գարշը պիր էֆքեար օլտուղընա չիւսկէ եօգ տրը։

Պինանէն ալէյհ Ռուսիա իմբէրաթօրը իլէ Մ. տը կիէրա միյանընտա իթիրաֆը էֆքեար մէվճուտ օլմասը-ղընա տարը տէվերան իտէն բիվայաթն քեաֆֆէսինին արաճիֆտէն ի-պարէթ օլտուղը ուշիքեար տրը։

ԱՕՆ ԲՕՍԹԱ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ ՎԷԳԱՑԻՆ

Բէթէրսպուրկտա բիվայէթ օլընտըղընա կէօրէ, Ռուսիա հիւբիւմէթի թարաֆընտան Պուլկար մէսէլէսի հագդընտա եէնի պիր թահրիրաթը ումումիյէ տահա իրսալ օլունուպ, պունըն միւնտէրիճանը՝ պիր սուրէթը սուլճմայանէտ պուլընմաղա պէրապէր, Պուլկարլարը էքսէրիյէթի Ռուսիա իչին ըզհարը թէվէճճիւհ իթիմէքտէն վէսսիթը ճէպրնէ իլէ մէն խոխտիկի տախի թահրիրաթը մէզքիւրէտ իչար խորվիշ պուլընճաղ տրը։

Բէթէրսպուրկտան դէկտ. 11 թարիխնէ ամիտէքի թէլէկրաֆ եաղըմշը տրը։

«Ժէնէրալ Գօլպարսըն միվասէլէթինտէն պէրու ահվալը հաղրէյէ տահա զիյատ պիր քիշայիշ վէ սարասէմի վաղը օլմամշը տրը։ Զար՝ տէվլէթլերէ իսթիլաֆ վէ գարը-շըգլըղը մուճիպ օլաճաղ հէր մուամէլէյէ մուխալիֆ կէօրիւնիյօր։ Ռուսիանըն Տէրսաատէր սէֆիրի Մ. Նէլիտօֆ՝ Պուլկարիսթանըն իշղալը սաքէրիսինէ գարշը իսէ տէ, Ժէնէրալ Գօլպարսը պունըն պիտպիթին աքսի պիր էֆքեարտա պուլընպ, մուամէլէյհին զանընճա մէսէլէ՝ միւտախէլէի սաքէրիյէտէն պաշգա պիր չէյ իլէ հալլ օլընմայաճաղ, վէ հէյէթը նիյապէթին տէվրիրէսի՝ քէնտինճէ էհթիմիյէթսիզ պիր մուվաֆֆաղիյէթ օլաճաղ տրը, պիրա ժէնէրալ Գօլպարսըն իտտաասընա կէօրէ, հէյէթը նիյապէթ աղալարը պիրէր գուդլա օլուպ, պունլարըն իրլէրինի պաշգալարը չէքէրէք ոյնամմագտա տրրլար։ Ասրլ մուխալէֆէթ՝ սաքէր գօմանտանլարը թարաֆընտան վագը օլուպ, պունլար՝ էվվէլ պէ էվվէլ Ռուս զապիթլերինի կէթիրտէճէք օլան պիր հիւբիւմէթի ապա գապուլ իթմէյէճէքլէր տրը։»

* * *

Վիէննատան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Պուլկար հէյէթը մէպուսէսի կէչէն ճումա էրթէսի կիւնիւ ուզուն պիր բաբօրթօ թանզիմլյէ մէշղուլ օլմուշ վէ մէզքիւր բաբօրթոյը Սօֆիա հիւբիւմէթինէ իրսալ իթմիշ տրը։

Ռուսիա, Ալէմանիա վէ Իթալիա տէվլէթլերինին Վիէննա սէֆիրլերի՝ Պուլկար մուրախասալարընն էնմիշ օլարգլարը Կրանտ Օթէլէ գարթ տը վէզիրլերինի կէօնտէրմիշլեր տրը։ Ինկիլթէրա սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Ֆիլիբս տախի մուամիլէյհիմէ ուֆաղ պիր վիգեթա վէրմիշ տրը։

Պուլկար հէյէթը մէպուսէսինին մէմուրիյէթը մախսուսէսի տիւչարը միչքիլաթ օլմամաղ իչին, Պուլկարիսթանտա իճրասը միւթէսավվէր օլան միթինկլերին վուգու պուլմայաճաղը Սօֆիատան խապէր վէրիլմէր։

* * *

Նոյտ Ֆրոյտ Բրէսնին պէյանընա կէօրէ, Ռուսիանըն նամզէտի օլան բրէնս տը Մինկրելի ալէյհինտէ Պուլկար կաղէթալարը թարաֆընտան հագարէթի օլընտըղը ճիհէթլէ, կատան էֆ. հազրէթլերի՝ օլապատ Պուլկարիսթան հիւբիւմէթինէ չիքայէթ էյլէմիշ տրը։

* * *

Պուլկարիսթան հիւբիւմէթի՝ Իւլիանա ֆէսատը հագդընտա իճրա իթտիկի մուհաքէմէնին էվրագը նէշր իթմէք էֆքեարընտա օլուպ, էվրագը մէզքիւրէ միյանընտա բէք էհէմմիյէթլի էսար իթչա իտտէր պիր թագըմ քեաղրաղար տա վար իմիշ։

* * *

Պուլկարիսթան հէյէթը մէպուսէսի՝ Վիէննատա Օսմանլ սէֆիրի Սաատուլլահ բաչա հազրէթլերի իլէ միւլագաթընտա, եվվէլ էմրտէ Ֆըրանսըզճա սէոյլէմէյէ պաշլամըշ իսէ տէ, բաչամ միւշարէլէյհ՝ հէյէթը մէպուսէ աղասրնին Թիւրքճէյէ աշնա օլարգլարընը անլամասը իւգրինէ Թիւրքճէ միւքեալէմէ էյլէմէսինի թալէպ էյլէմիշ վէ օլ սուրէթլէ միւքիալէմէյէ տէվամ օլընմըշ տրը։

* * *

Տէյլէ Դրէյֆիսին մալիւմաթընա կէօրէ, Ռումանիա, Սրբպիա վէ Պուլկարիսթան՝ թէտաֆիի վէ թէճավուզի պիր մուդավէլէի սաքէրիյէ ադ-թիմէք իւզրէ օլուպ, պու սուրէթլէ մէզքիւր 3 հիւբիւմէթ՝ 400,000 նէֆէրլիք պիր օրտույա մալիք օլաճաղլար տրը։

* * *

Ավսթրիա խարիճիյէ նազիրը գօնթ Գալնօքի՝ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Պուլկար մուրախասալարընը գապուլ իթտիկի սրբատա, քէնտիլերինտէ պիր կէօնտ սրթաթը բէսմիյէ թանզիմլյէ մէշղուլ օլմուշ վէ մէզքիւր բաբօրթոյը Սօֆիա հիւբիւմէթինէ իրսալ իթմիշ տրը։

«Ժէնէրալ Գօլպարսը միվասէլէթինտէն պէրու ահվալը հաղրէյէ տահա զիյատ պիր քիշայիշ վէ սարասէմի վաղը օլմամշը տրը։ Զար՝ տէվլէթլերէ իսթիլաֆ վէ գարը-շըգլըղը մուճիպ օլաճաղ հէր մուամէլէյէ մուխալիֆ կէօրիւնիյօր։ Ռուսիանըն Տէրսաատէր սէֆիրի Մ. Նէլիտօֆ՝ Պուլկարիսթանըն իշղալը սաքէրիսինէ գարշը իսէ տէ, բաչամ միւշարէլէյհ՝ հէյէթը մէպուսէ աղասրնին Թիւրքճէյէ աշնա օլարգլարընը անլամասը իւգրինէ Թիւրքճէ միւքեալէմէ էյլէմէսինի թալէպ էյլէմիշ վէ օլ սուրէթլէ միւքիալէմէյէ տէվամ օլընմըշ տրը։

Տէյլէ Դրէյֆիսին մալիւմաթընա կէօրէ, Ռումանիա, Սրբպիա վէ Պուլկարիսթան՝ թէտաֆիի վէ թէճավուզի պիր մուդավէլէի սաքէրիյէ ադ-թիմէք իւզրէ օլուպ, պու սուրէթլէ մէզքիւր 3 հիւբիւմէթ՝ 400,000 նէֆէրլիք պիր օրտույա մալիք օլաճաղլար տրը։

* * *

Ավսթրիա խարիճիյէ նազիրը գօնթ Գալնօքի՝ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Պուլկար մուրախասալարընը գապուլ իթտիկի սրբատա, քէնտիլերինտէ պիր կէօնտ սրթաթը բէսմիյէ թանզիմլյէ մէշղուլ օլմուշ վէ մէզքիւր բաբօրթոյը Սօֆիա հիւբիւմէթինէ իրսալ իթմիշ տրը։

Ռուսիա, Ալէմանիա վէ Իթալիա տէվլէթլերինին Վիէննա սէֆիրլերի՝ Պուլկար մուրախասալարընն էնմիշ օլարգլարը Կրանտ Օթէլէ գարթ տը վէզիրլերինի կէօնտէրմիշլեր տրը։ Ինկիլթէրա սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Ֆիլիբս տախի մուամիլէյհիմէ ուֆաղ պիր վիգեթա վէրմիշ տրը։

Պուլկար հէյէթը մէպուսէսինին մէմուրիյէթը մախսուսէսի տիւչարը միչքիլաթ օլմամաղ իչին, Պուլկարիսթանտա իճրասը միւթէսավվէր օլան միթինկլերին վուգու պուլմայաճաղը Սօֆիատան խապէր վէրիլմէր։

* * *

Նոյտ Ֆրոյտ Բրէսնին պէյանընա կէօրէ, Ռուսիանըն նամզէտի օլան բրէնս տը Մինկրելի ալէյհինտէ Պուլկար կաղէթալարը թարաֆընտան հագարէթի օլընտըղը ճիհէթլէ, կատան էֆ. հազրէթլերի՝ օլապատ Պուլկարիսթան հիւբիւմէթինէ չիքայէթ էյլէմիշ տրը։

* * *

Պուլկարիսթան հիւբիւմէթի՝ Իւլիանա ֆէսատը հագդընտա իճրա իթտիկի մուհաքէմէնին էվրագը նէշր իթմէք էֆքեարընտա օլուպ, էվրագը մէզքիւրէ միյանընտա բէք էհէմմիյէթլի էսար իթչա իտտէր պիր

ամբէրիյէսինի արթըրմաղ իսթէյօր։ Ռուսիատա Ալէմանիա վէ Ավսթրիա-յա տօղրու բէր միւքեմմէլ շրմէնտարքէրլէր վար տրը։ Պու կիւնդէ կիւն Բէլգիատաքի միւատաֆանընը թէբրիքիրի միւմքինիպ տրը։

«Ռուսիա՝ տէվլէթը Օսմանլիյէ իլէ իթտիկի մուհարէպէյէ սեվգ իթտիկի ատբէրին աղլըղընա մէսթի պիրտէն պիրէ մաղլուպ օլմուշ իսի, տէյլիքի զիյատէ ատբէր չրգարամատըղը իչին։ Ֆրանսա իլէ Ռուսիա ադտը իթթիֆագ իտէրլէր իսէ, 2 միլիօն Ալէմանիա ատբէրինէ գարշը 5 միլիօն ատբէր չրգարատպիրլիր։»

Մէդքիւր գօմիսիօն՝ կէչէն բազար էրթէսի կիւնքի իճթիմանընտա, դանունը ատբէրինին մատտէ պէ մատտէ միւզաքէրէսինէ գարար վէրմիշ տրը։

Իշպա իճթիմանտա տախի հաղրը պուլընան հարպկիյէ նազրրը՝ բրէնս Պիզմարգ տախի հաղրը պուլունմըշ օլսա, բօլիթիգաի խարիճի հագդընտա չիմտիկիյէ գատար վէրիլէն իսպահանան ֆաղլա իսպահաթ վէրէմէյէճէկինի, վէ տահա իլէրիսինէ կիսիլիր խէ, Ալէմանիանըն մէսլէքը սուլճերվէրանէսինէ խալէլ թարը օլաճաղընը պէյան իթմիշտիր։

* * *

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑ

Բէթէրպուրկ Տարիլֆիլունուը թալէպէսի՝ չիր Պոկօլիուպօֆրն վէֆֆաթընա միւատրֆ 25ճի սէնէսինին եէմը մախսուսը միւնասէպէթիյլէ իճրան նիւմայիշ իթմէք ադինէ մէսրի դէկոռմերին ճընճը կիւնիւ պէշ եիւզ բիշի գատար օլարգլարը հալտէ կըլանթալար վէ չէքէքլէր խաթխապալյա չարը մումանէյհին մէսգրիսմանա կէթմիշ օլարգլարընտան, բօլիա՝ միւտախէլէ իտէրէք, թալէպէնին ատաղընմասընը էմր իթմիշ, վէ լայիթախթը զապթիյէ նազրրը տախի պէզզաթ կէյիպ, թալէպէյի իթաաթա կէթիրմէք իչին պիր սաաթտան զիյատէ միւտտէթ չէնէ եօրմուշ իսէ տէ, նազրրը միւշարէլէյհին իգտամանթը պօչա կիթմիշ օլմաղլա, պիր միֆրէզէ գազագ ատբէրի ճէլպ օլունուպ, պու վասէթա իլէ նիւմայիշճիլէր ճէպրէնն տաղրթըմըշ, վէ իչէրլինտէն բէք չօգարը տախի թահթը թէվգիֆէ ալընմըշ տրը։

—

Պավիէրա նախպը հիւբիւմէթի բրբէնս Լուիթբօլտ՝ պիր դաչ կիւն Պէրլինտէ գալարգտան օնընդա կէչէն ճումա կիւնիւ Ցրէզտայա միւթէվէճճիհէն Պէրլինտէն ավտէթ ու հարէքէթի իթմիշ, վէ տէմիր եօլ ըթասիճընընա գատար իսթէրանթօր վէ վէլիի ահա թարաֆընտան թէչէի օլընմըշ տրը։

—

Պէրլինտէքի Բոռ կաղէթասընին պէյանընա կէօրէ, բրէնս Պիզմարգ պիր դաչ կիւնտէն պէրու նամիդաճ պուլընմադտա տրը։

—

Պէլճիգատա Վէրվիէ տէմիր եօլ գաթարընտա քիւլլէյէթլի պիր սրբդաթ իճրա օլունտըղընը վէ լաքին միւթէճասրրլարը թէվգիֆ օլունմադըղլարընը կէչէնտէ եաղմըշ իտտիր։

Պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա օգունտրղընա կէօրէ, իւչ Ինկիլիզտէն իսպարէթ օլան սրբդաթը մէզքիւրէ միւթէճասրրլարին ախիրէն Ինկիլթէրատա Սգօնթլանտ—եարա նամ մահալ բօլիսի թարաֆընտան քէչֆ օլընտրգլարը՝ Լօնտրատան Պրիւքսէլ դապթասընա իսպար իտիրմիշ իսէ տէ, Ինկիլիզ դանունը՝ մէմալիքը էճնէպկիյէտէ խրբսըզրդ ի-տէն Ինկիլիզ թէպասընը թէէտիպ վէ միւճաղաթ իթմէտիկինտէն, Լօնտրատա քէչֆ օլընան էսքի պիր դանունանամէ մուճիպինճէ, մէրգուման իւչ էշխասընն Պէլճիգա հիւբիւմէթինէ թէպլիմ իտիլէճէքլէրի զամն օլունմադտա իմիշ։

—

Իթալիա մէշահիրը վիւքէլի սապգաասընտան Մ. Մինկէթթինին վէֆաթ իթտիկի կէչէն կիւն եաղըմշ իտտի։

Կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Մէճլիսը մէպուսանտա մէճլիսը մէզքիւր բէյիսի իլէ մէճլիսը վիւքէլա բէյիսի Մ. Ցէբրբէթա՝ Մ. Մինկէթթի հագդընտա պիր մէրսկիյէ կրատ ի-տէրէք, միւթէվէֆֆայը մէտհ ու սէնա իթմիշլէր տրը։

Մէճլիսը մէպուսանտ՝ նիշանէի մանթէմ օլմապ լազրէ իւչ կիւն թաթիլը միւզաքէրատի իթմէյէ, վէ բարլամէնթ օնընն անընտա չէրիլէն պայրաղը վէ բէյսը մէճլիս մադամընը սիյահ թիւլլիյինէ ալմաղլա, վէ Մ Մինկէթթինին եարբմ հէյաքէլինի բիյասէթ սաքօնընա վագ իթմէյէ վէ մուամիլէյհին նուռթդաղարընը թապ իթտիրմէյէ դարար վէրմիշ տրը։ Պատէհու դապինէթօ՝ միւթէվէֆֆալ մուամիլէյհին զէրբը ճէմիլի իչիւն Բօմատա տրը էսէր բէքզ իթմէք իւզրէ Մէճլիսը մէպուսանա պիր լայիհա թադտիմ իթմիշ տրը։

Մէճլիսը այտն տախի Մ. Մինկէթթի հագդընտա այնը Մէճլիսը մէպուսանընն գարարագրընը վէրմիշտիր։

Մ. Մինկէթթինին ճէնադէ պայրը բազար էրթէսի կիւնիւ վուգու պուլուպ, ճէնազէսի Պուլօնեը շէհրինէ նազլ օլընմըշ տրը։

—

Բրուսիանըն Լիւպէկն նամ չէհրինտէ մուհաֆըզլըգ իտէն Ցիւնճիւ ավճը թապուլը՝ պու սրբատա հարպ քէլպլերի թէրպկիյէ իթմէքլէ մէշղուլ պուլընմադտա տրը։ Պու քէօրէքլէր պիլխասսա մուհարէպէտէ իլերի գարագօլար խրամէթինտէ գուլլանընճաճաղլար տրը։ Մէզքիւր հայվանար՝ իլերի գարագօլտան միֆրէզէնին քիւլլէյէթինէ կիտիպ կէմէք իչիւն թաղիմ ու թէրպկիյէ խուրմէքտէ օլուպ, պէյունընարընտան տա իչար օլընճաճաղ մալիմաթը լազմէ-նին էվրաղընը հավի պիր ճըղտան ասըլը օլաճաղ տրը։ Պունտան մատտա մէզքիւր քէլբլէր՝ կէճէլէ-յին տիւշմանընն եագլաչտըղընը իլերի գարագօլարա խրամէր վէրէճէքլէր տիր։ Էյնհասը պու քէօրէքլէր՝ եարալանմիշ վէ եախօտ եօլընը չարբ-միշ նէֆէքրաթը արայրպ պուլմադա տախի թաալիմ ու թէրպկիյէ իտիլիյյօրլար։ Հէր պէօլիւք ավրէր քէլբ թէրպկիյէ իթմէքտէ իմիշ։

—

Ալաֆր. նոյեմբերին 27ինճի ճումա էրթէսի կիւնիւ էգլէնտէն սօնրա տաաթ 4 պուլուդտա Իթալիանընն Բիօմպինօ լիմանընտա պուլընան Ի-Ռէլ նամ Ֆրանսըզ կէմիսինին գաբթանը՝ ումուրը թէճարէթտէն տօպայը Բօրթէֆէուսայա կէթմիշ օլմաղլա, մէրգումին էտնտի զայպուպէթինտէ թայֆալարընն բէճաֆէսի՝ իբինճի գագթան ալէյհինտէ խսան խտէրէք, մէրգումը տէօյմիշ վէ եէրտէն եէրէ չարբմիշ վէ էօլիս հալինտէ օտտասընտա պրագմիշլար տրը։ Իշպա խանանընն սէպէպի՝ իբինճի գարթանընն թայֆալարա չարպպ վէրմէք խթէմէմէսի օլուպ, թայֆալար՝ իբինճինին մուխալիֆէթինի կէօրիւնճէ, չարպպը գօրբպա ալրպ իչմիշլեր վէ քէօր սէրհօշ օլմուշլար տրը։ Սօնդրա պիր արա նօսթրօմօ՝ ադրճա եարալանմիշ օլան իբինճինին իչինի թէրմիլ պիթիրմէք իսթէմիշ, իսէ տէ, թայֆալար՝ տէհշէթլի պիր միճաղաթան գօրդ արագ պունա մուխալիֆէթտէ պուլունմըշլար տրը։ Պունդն իւզերինէ նօսթրօմօ՝ թայֆալարա գըզարագ, պիր ամերիգա գըրպաճը ալրպ իւզերլերինէ հիւճում խանճէ, թայֆալար տախի սաթրրլար վէ տէմիր քիսկիւլլերլէ նօսթրօմօնընն իւզերինէ պիլ հիւճում մէրգումը շիտտէրլէ գաֆասընտան տարպ խուպ գաթլ իթմիշ վէ քէնտիլերի տէ աղրը վէ հաֆիֆ տուրէթտէ եարալանմիշ օլարգլարընտան կէմինին կիւվերթէսի պիր ուճատա օ պիր ուճա գատար գան իչինտէ գալմիշ տրը։

Լիվօրնօ ֆրանսըզ գօնսօլաթօսը՝ պու գանը արպէտտայը տույունճա, Բիօմպինօյա մէմուր իրսալ իթմիշ, վէ պու մէմուր՝ բազար էրթէսի կիւնիւ վարը օլուպ, կէմիսէ խատէի աասիրէ իթտիրմէսնօնընա, թայֆալարընն էն զիյատէ գապահաթը օլան էքիսինի թահթը թէվգիֆէ ալմըշ տրը։

ԹԱՀՐԻՐԱԹԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Ախիրէն Տախիլիյէ նէզարէթինտէն հէր թարաֆա եաղրլան պիր թահրիրաթը ումումիյէտէ, գայմադամ վէ միւտիրլերին թասարֆը մէմուրիյէթլերի խուսուսընտա թէէխիրաթ վուգու պուլմադտա օլուպ, պու հալ իսէ էքսէր մահալլերտէն զուհուր իթտիկի մահալլէր մէքթէպլերինէ կիթմէքտէ պէրտէվամ օլուպ, պու իսէ Թիւտա նէքբրտէ պէցիլուք պիր ֆէլաքէթ զուհուրինէ սէպէպ օլապիլէճէկինի պէյանա մէրճիկինն նազարը տրդդաթընը ճէլպ խտէյօր։

400 ՖՐԱՆԳ

Բուսիլի շրմէնտրֆէր բիյանգօսրնընն քէշիտէյէ պաշլանմըշը իլք սէնէսէն թա 400ինճի գուբրասընա տէկին իսապէթ իտուպ տա էքրամիյէլերի Պանգաատան հէնուզ թալէպ օլընմայան 400 ֆրանգլըգ նումէրօլարընն ճէռվէլի պէր վէճճը աթի տէրճ օլընընը։

(Տէտէյ Ա-ԷՎԳԼԻ ԳԷՎ.)

Նումէր	Նումէր	Նումէր
319850	349747	372171
320021	9	372172
320099	351516	3
100	8	4
320153	351908	372245
320537	352396	372567
9	353447	372711
321167	8	372901
321328	353816	373650
322010	353859	373721
322545	354371	2
322578	3	373821
323312	4	2
324598	355399	374773
325021	355861	4
325654	355906	374836
327049	7	7
327521	8	375564
4	355998	376307
327801	356227	376619
3	8	377046
328090	9	50
328159	356626	377134
328783	7	5
328798	9	377451
328852	30	2
329797	357318	6
8	20	7
9	358601	377891
330806	2	5
8	3	378151
9	4	3
10	5	5
332432	359401	378422
333641	2	378621
3	4	2
4	360011	3
5	360981	4
333741	2	5
334646	3	378701
8	4	2
334690	5	379142
335116	361131	3
335322	2	4
3	3	380081
4	4	2
335551	361191	3
336309	2	381147
338291	3	9
2	5	381653
3	361377	5
4	362381	381816
5	3	7
339697	4	8
340356	5	9
7	362391	20
60	2	382873
340701	3	383968
5	4	384263
341162	5	4
3	362986	384386
4	90	7
341176	363466	8
7	364135	90
8	364902	384837
9	365226	8
80	365696	9
341487	7	385198
9	8	200
341822	9	385226
3	700	386812
4	366258	386881
5	366573	387110
343367	366922	387152
343522	3	387768
343586	4	9
344538	5	388321
9	367346	3
40	7	4
345057	9	5
8	367697	389134
9	8	5
345116	369070	390984
7	369568	391236
9	369631	7
20	2	8
345442	4	9
346320	369776	40
347127	7	391817
8	9	9
9	80	392571
30	369808	3
347266	370331	392636
7	2	7
8	3	8
9	4	9
70	5	40
348194	370671	393241
5	370740	394241
349340	371435	2

(ՏԻԼ-Դ)

Շեհր Էմանէթինէ մէրպութ վէ մասալլիյիր աճէզէի նիսմանը թէտավիյէ մուխասուս օլան Խասէքիսէ վագը խասթախանէտէ, միւբաճաաթ իսէնլերի մէճճանէն պագմագ իւզրէ սալը կիւնլերի պէրապարդ ա-թրպպա մէվճուտ օլտրղլարը միսիլլու, սայէի ինայէթվայէի հագրէթը Բատիշահիտէ պու քէբրէ մէզքիւր խասթախանէյէ միւդիթտիր պիր քէհալ (կէօզ թապպակի) տախի թա-յին օլընարագ կէօզ խասթալրընա միպթէա օլան գատրընարը բէնճ-չէնպիհ կիւնլերի սաաթ 7ին սօնդրա մէճճանէն թէտավի իտէճէկինտէն, քէյֆիյէթին իլանընա իպթիտար գըրընը։

3 քեանունը էվվէլ 302

ԹԻՎ ՁԻՀԱԹ

Գարահիսարը-Սահիպ էշրաֆընտան Մէհմէտ Նուրի բաչա հաղրէթլերինէ Ռումելի պէյլէրպէյլիկի բա-յէսի թէվճիհի իլէ 2ճնի ռիթպէտէն Օսմանլիյէ նիշանը,

Սրբպիսթան սէֆարէթի պաշ քեա-թիպի Մ. Մինչէ Միհաիլօվիչ Ցիւն-ճիւ Մէճիտի,

Վէ պաշ թէրճէմանը Մ. Թաղէոս Թէրիան իլէ էքինճի քեաթիպի Մ. Յակոբ Պօղոսօվիչ Ցիւնճիւ Օսմանի նիշանը էհսան պույրրմըշ տրը։

ՄԻԽԹԷՖԷՐԻԳԱ

Շեհրիմիզ Ռումի Տօղթօրլարընտան պիրի՝ Գէռմէնիա-բուլ կաղէթասընտա պիրի՝ մէքթուպ նէշր իտէրէք, Սթամպօլտա Էյրի Գարու ճիվարընտա չէտտա չիչէք խասթալրը իճրա-յի իտուպ բէք ազ խանէլերին պու խասթալրգտան մատտուն օլտը-ղընը, վէ աշրը աշրրդ հէր քէսին պու խասթալրդա թուռթուլմադտա օլտրղընը, վէ իլլէթը մէզքիւրէ-տէն 45 քիշի վէֆատ իթտիկինի, վէ 3 կիւն ագտէմ ՈՒՆ Գաբանընտա տախի չիչէք խասթալրընտան պիր վուգուաթա օլտրղընը, վէ ճիվար մա-հալլէր չօճուգլարը խասթալրը զուհուր իթտիկի մահալլէր մէք-թէպլերինէ կիթմէքտէ պէրտէվամ օլուպ, պու իսէ Թիւտա նէքբրտէ պէցիլուք պիր ֆէլաքէթ զուհուրինէ սէպէպ օլապիլէճէկինի պէյանա մէր-ճիկինն նազարը տրդդաթընը ճէլպ խտէյօր։

400 ՖՐԱՆԳ

Բուսիլի շրմէնտրֆէր բիյանգօսր-նընն քէշիտէյէ պաշլանմըշը իլք սէ-նէսէն թա 400ինճի գուբրասընա տէ-կին իսապէթ իտուպ տա էքրամիյէ-լերի Պանգաատան հէնուզ թալէպ օ-լընմայան 400 ֆրանգլըգ նումէրօ-լարընն ճէռվէլի պէր վէճճը աթի տէրճ օլընընը։

(Տէտէյ Ա-ԷՎԳԼԻ ԳԷՎ.)

Նումէր	Նումէր	Նումէր
319850	349747	372171
320021	9	372172
320099	351516	3
100	8	4
320153	351908	372245
320537	352396	372567
9	353447	372711
321167	8	372901
321328	353816	373650
322010	353859	373721
322545	354371	2
322578	3	373821
323312	4	2
324598	355399	374773
325021	355861	4
325654	355906	374836
327049	7	7
327521	8	375564
4	355998	376307
327801	356227	376619
3	8	377046
328090	9	50
328159	356626	377134
328783	7	5
328798	9	377451
328852	30	2
329797	357318	6
8	20	7
9	358601	377891
330806	2	5
8	3	378151
9	4	3
10	5	5
332432	359401	378422
333641	2	378621
3	4	2
4	360011	3
5	360981	4
333741	2	5
334646	3	378701
8	4	2
334690	5	379142
335116	361131	3
335322	2	4
3	3	380081
4	4	2
335551	361191	3
336309	2	381147
338291	3	9
2	5	381653
3	361377	5
4	362381	381816
5	3	7
339697	4	8
340356	5	9
7	362391	20
60	2	382873
340701	3	383968
5	4	384263
341162	5	4
3	362986	384386
4	90	7
341176	363466	8
7	364135	90
8	364902	384837
9	365226	8
80	365696	9
341487	7	385198
9	8	200
341822	9	385226
3	700	386812
4	366258	386881
5	366573	387110
343367	366922	387152
343522	3	387768
343586	4	9
344538	5	388321
9	367346	3
40	7	4
345057	9	5
8	367697	389134
9	8	5
345116	369070	390984
7	369568	391236
9	369631	7
20	2	8
345442	4	9
346320	369776	40
347127	7	391817
8	9	9
9	80	392571
30	369808	3
347266	370331	392636
7	2	7
8	3	8
9	4	9
70	5	40
348194	370671	393241
5	370740	394241
349340	371435	2

(ՏԻԼ-Դ)

—Ռուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆ թարգիմանան կէլէճէք բազար երթէսի ագշամ սիւֆէրան էճնէպիյէյէ պիր գիյաֆէթ քէշիտե օլընաճաղը մէսանա տը։

—Պիր Իրան կազէթասընըն պէյանընա կէօրէ, Իրան կէսմիւրիւք նէզարէթի դարիպէն պիր թիւթիւն Բէյի իտարէսի թէէսիս իտէճէք օլուպ, պունտան թիւթիւն մանհասուլաթը իլէ թիճարէթինէ վէ թիւթիւն իչէնէրէ զարար կէլմէքսիզին հիւքիմէթէ պէզիւք պիր վարիտաթ հուսուլէ կէլէճէք իմիշ։

Իրան մալիյէ վէ սերայ նազրը էմին-էս-Սալթանա հազրէթլէրի իչուն Իրան կէսմիւքիւլէրի միտիրը ուսմանիսի Մ. Անթուան Քիթապճեանընն մուավէնէթինի թարէպ էյլէմիշտիր։

—Ռուկարիսթանա Թրընօվա ճիվարընտա զուհուր իտէն գօլէրա հագգընտա շէհրիմիզ վիրուտ իտէն բէսմի խապերլէրէ կէօրէ, իլլէթը մէգգիւրէտէն չիմնիյէ գատար 20 քիչի վէֆատ եթմիշ իսէ տէ, պիր գաչ կիւնտէն պէրու նէ վէֆիյաթ վէ նէ տէ վուգու